



ԳԵՐԱՇՆՈՐՀ Լ. ՎԱՐԴԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՇԻՇԵԱՆ  
ՆՈՐԸՆՏԻՐ ԱԲԱԶԱՅՐ ՄԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

## ԳԵՐԱՇՆՈՐՀ Հ. ՎԱՐԴԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԵՇԻՇԵԱՆ

### ՆՈՐԸՆՏԻՐ ԱԲԲԱՀԱՅՐ

### ՄԽԻԹԱՐԵԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ

Երջանկայիշատակ Հ. Սահակ Ծ. Վրդ. ձեմճեմեան աբբա-  
հօր ցաւալի եւ կանխահաս մահէն վեց ամիս ետք, որ զոհ անողոք  
հիւանդութեան մը՝ հազիւ չորս ամիս կը վարէր Մխիթարի Տան  
առաջնորդութիւնը, Մարտ 17ին, Ս. Ղազարի մէջ գումարուած  
միաբանական ընդհանուր ժողովը կ'ընտրէր իր նոր Աբբահայրը  
յանձին Հ. Վարդան Ծ. Վրդ. Քէշիշեանի: Ընտրութիւնը կը  
կատարուէր երեկոյեան ժամը 5.30ին, եւ ժողովական հայրերու  
ուրախ ու ջերմ ծափողջոյններով նորընտիր աբբահօր կը յանձ-  
նուէր աւանդական լանջախաչն ու մատանին՝ իբրեւ խորհրդա-  
նշան հայրական սիրոյ ու հեղինակութեան: Միաբան հայրերը  
իրենց սրտաբուլիս եւ անկեղծ շնորհաւորութիւնները յայտնե-  
լով՝ կու գային ողջունելու նորընտիր աբբահայրը եւ ստանալու  
անոր անդրանիկ օրհնութիւնը:

Ապա հանդիսաւոր թափօրը կ'ուղղուէր եկեղեցի, գոհաբա-  
նական երգերով եւ խնկապարար աղօթքներով փառաւորելու  
Աստուած, վերանորոգելու իրենց միաբանական ուխտը Մխիթար  
աբբահօր դամբանին առջեւ, հայցելով անոր հիմնած Տան պայ-  
ծառ շարունակականութիւնը:

Նորընտիր Աբբահայրը, տասնչորսերորդն է Մեծ Սեբաս-  
տացիի յաջորդութեան կարգին մէջ:

Գեր. Հ. Վարդան Ծ. Վրդ. Քէշիշեան, սուրբ աւագանի  
անունով Գառնիկ, ծնած է հայաբնակ Քեսապ գիւղաքաղաքին  
մէջ (Սիւրիա), 1933 Սեպտեմբեր 13ին: Նախակրթութիւնը կը  
ստանայ տեղւոյն հայկական վարժարանին մէջ: Ապա որպէս  
ժառանգաւորացի աշակերտ կ'ուղարկուի Պիքֆայայի Մխիթար-  
եան նորահաստատ Ընծայարանը (Լիբանան) ուր կարճատեւ  
չրջան մը մնալէ ետք կը հասնի Վենետիկ Ս. Ղազար 1949 Մա-  
յիս 30ին:

րկրորդական ուսումները կատարած է Ս. Ղազարի մէջ, ուր կը մնայ մինչեւ 1953ի աշունը:

Այնուհետեւ զինք կը գտնենք Հոռմի Գրիգորեան համալսարանին մէջ, հետեւող իմաստասիրութեան եւ աստուածաբանութեան դասընթացներուն, որոնց ավարտին փայլուն յաջողութեամբ կը ստանայ համապատասխան վկայականներ:

8 Սեպտեմբեր 1959ին Ս. Ղազարի մէջ կը բարձրանայ քահանայական սուրբ աստիճանին, ինքզինքը մշտնջենապէս նուիրելով Մխիթարի Տան որդիութեան՝ ծառայելու համար Ս. Եկեղեցւոյ եւ Հայ ազգին:

Նոյն տարին իսկ կը սկսի երիտասարդ արեղային առաքելական-կրթական գործունէութիւնը: 1960-61 փոխ-մեծաւորն է Ս. Ղազարի Ժառանգաւորացին, իսկ 1961-66 Լիբանանի մէջ կը պաշտօնավարէ Պիքֆայայի Մխիթարեան Ընծայարանէն ներս՝ որպէս ժառանգաւորներու պատասխանատու:

1966ին կ'անցնի Հալէպ, իբրեւ տեսուչ տեղւոյն վարժարանին. երիտասարդ վարդապետի մը համար պատասխանատու պաշտօն՝ զոր անխոնջ ոգիով ու ձեռնհասութեամբ կը վարէ երեք տարի, մինչեւ որ կրթական նոր առաքելութեամբ 1969ին կը ղրկուի Փարիզ՝ իբրեւ ուսումնապետ Սեւրի Մուրատեան վարժարանին:

1978-82, արդէն իսկ իբրեւ փորձառու մշակ ու դաստիարակ կրթական ասպարէզի մէջ, իրեն կը յանձնուի Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան դարաւոր վարժարանին տեսչութիւնը, զոր կը վարէ իրապէս մեծ նուիրումով՝ հասցնելով պատրաստուած եւ գիտակից երիտասարդներու ամբողջ սերունդ մը:

Կրթական ժրպան մշակի նոյն առաքելութեամբ զինք կը գտնենք դարձեալ Փարիզ, այս անգամ իբրեւ Տեսուչ Սեւրի Մուրատեան վարժարանին՝ 1984-90 ուսումնական տարեշրջաններուն: Յաջորդաբար Միաբանութեան Վարչութիւնը իրեն կը յանձնէ Հոռմի Մխիթարեան Ուսանողարանի Տեսուչի եւ Մեծաւորի պաշտօնը, իր խնամքին տակ դնելով Միաբանութեան բարձրագոյն դասի աշակերտութիւնը: Հոսկ 1993էն սկսեալ Տեսուչի պաշտօնով զինք կը գտնենք Պուէնոս-Ալյէսի Մխիթարեան Վարժարանին մէջ, մինչեւ իր ընտրութիւնը՝ իբրեւ Ընդհ. Աբբահայր Մխիթարեան Միաբանութեան:

Հ. Վարդան Աբբահայր Բէշիշեան, կրթական իր այս բեղուն գործունէութեան կողքին վարած է նաեւ միաբանական թէ վարչական կարեւոր պաշտօններ: Բազմազբաղ այս պաշտօններու շրջանին, լոյս ընծայած է հմտալից յօդուածներ՝ Միաբանութեան պաշտօնաթերթ Բազմավէպին մէջ յատկապէս:

Կրթական, դաստիարակչական, վարչական, ուսումնական գործունէութեան մեծ վաստակ մը ուսին, երեսնամեայ փորձառութեան բովէն անցած, կը ստանձնէ այժմ Միաբանութեանս Վարչութեան գլխաւոր պաշտօնը:

Բազմավէպի վարչութիւնն ու Մխիթարեան համայն ընտանիքը, քաջառողջութիւնն ու կորով կը մաղթէ իր նորընտիր արքային, որպէսզի հայրական իր գործով ու ողջմտութեամբ՝ իրականացնէ բոլորին ակնկալութիւնները եւ արդի ժամանակներու դժուարին օրերուն դիմաց, անչեղ ու համախումբ առաջնորդէ Միաբանութիւնը, Մեծն Մխիթարի եւ անոր յաջորդ անմահ դէմքերուն գծած լուսաւոր եւ փառահեղ ճանապարհէն, ի ծառայութիւն եւ ի պայծառութիւն Սուրբ Եկեղեցիին ու Հայ Ազգին:

ԽՄԲ.